



# ԵՐԽՈՒՄ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 22.

1862

Ե. Հ Ա Տ Ո Ր



Գաղղիայի երեւելի քաղաքագետները՝ 1848ին վեր:

Իմակուան Նաբոլէոնեան Գաղղիայի մէջ պաշտօնէից փոփոխութիւնը՝ ան հետեւութիւնը չ'ունենար, զորն որ ուրիշ տէրութեանց մէջ սովորաբար կ'ունենայ: Աւստրիա, Բրուսիա եւ մանաւանդ Անգղիա պաշտօնէից մէջ եղած փոփոխութիւն մը՝ շատ անգամ նաեւ տէրութեան քաղաքականութեան մէջ փոփոխութիւն մը յառաջ կը բերէ: Բայց Գաղղիա, ուր տէրութեան քաղաքականութիւնն աս կամ ան պաշտօնէին վրայ հիմնեալ չէ, պաշտօնէի մը վար առնուիլն ու տեղն ուրիշ մը դրուիլը, Գաղղիայի քաղաքականութեան կերպարանափոխ ըլլալուն անվրէպ նշան չիկրնար համարուիլ: Գաղղիայի մէջ տիրող քաղաքական դրութիւն մը կայ, այսինքն է՝ վեհապետին հզօր կամքը, կարծիքն ու քաղաքականութիւնը: Գաղղիայի հիմակուան կառավարութեան կերպը՝ միւս սահմանադրական կառավարութիւններէն ասով կը զանազանի, որ Գաղղիայի մէջ վեհապետն եւ ոչ թէ պաշտօնարանը ժողովրդեան պատասխանատու է:

Նաբոլէոն Գ. ինք զինքը չէ թէ միայն իբրեւ Աստուծոյ դրուած վեհապետ մը, այլ նաեւ բովանդակ Գաղղիայի ժողովրդեան հաւանութեամբն ընտրեալ կայսր մը կը համարի. եւ իրեն յանձնուած հրամանապետական (դիկտատորական) իշխանութիւնն ընդհանուր ժողովրդեան կամքին վրայ հաստատեալ կը վարէ, որն որ զինքը նախ արտորքէն ետ կանչեց, ետքէն հասարակապետութեան դահերէց անուանեց եւ վերջապէս նաեւ կայսր ալ հրատարակեց: Կայսր ընտրուելէն ետքը, երբ որ Գաղղիայի հմուտ քաղաքագէտներուն մեծ մասն իրմէ ետ քաշուեցան, ինք չէր ըսողն որ, Ի հարկին նաեւ առանձին ալ կը կառա-

վարեմ: Արդ նոյնը հիմայ ի գործ կը գնէ եւ իբրեւ բացարձակ իշխան՝ այլազգ ալ չիկրնար ընել:

Հիմակուան Գաղղիայի թէ ներքին ու թէ արտաքին քաղաքականութիւնը դարձընողները պաշտօնեաները չեն. իրենք միայն իրենց վեհապետին կամքը կատարողներն են. ուստի եւ իրենց պաշտօնը միայն անոր կամքն աղէկ գուշակելու վրայ կը կայանայ: Ով որ ասոր մէջ՝ աւելի ճարտար, եւ ընթացքն ըստ այնմ ուղղելու մէջ աւելի յաջողակ է, անիկայ կայսեր համակրութիւնն աւելի երկայն ժամանակ կը վայելէ. բայց առջեւը դրուած ճամբէն շեղելուն կամ կայսեր կամքը գուշակելու մէջ սխալմունք մ'ընելուն պէս, վախճանը յայտնի է. վար կ'առնուի եւ տեղն ուրիշ մէկը կը դրուի:

Այսպէս կ'երեւայ որ Պր. Թուրքէլ կայսեր Հռոմայի եւ Իտալիայի նկատմամբ բռնած քաղաքականութիւնը չէ կրցեր աղէկ գուշակել կամ չէ ուղեր ճշգրիտ անոր հետեւիլ, որով եւ պաշտօնէն ինկաւ ու տեղը Տրուէն սը Լիւի դրուեցաւ, որն որ կ'երեւայ որ հիմակուան պարագաներուն մէջ Նաբոլէոնին քաղաքականութեան ամենէն յարմար անձն ըլլայ: Եւ որովհետեւ Նաբոլէոն՝ Գաղղիայի կառավարութեան սանձը ձեռքն առած ատեն, նոյն Տրուէն սը Լիւի արտաքին գործոց պաշտօնը կը վարէր, անոր համար մեր Նաբոլէոնեան Գաղղիայի քաղաքագիտաց վրայ խօսելու սկիզբն իրմով կ'ընենք ու իրմով կը լմնցընենք:

ՏՐՈՒԷՆ ՏԸ ԼԻՒԻ 1805ին Նոյեմբերի 19ին Սէն-է-Ման նահանգին Մըլէօն քաղաքը ծնած է: Հարուստ ու ազնուական ընտանիքէ յառաջ եկած ըլլալը, եւ իր ընտանեաց Գաղղիայի մեծամեծաց հետ ունեցած խնամութիւնը, իրեն քաղաքական ընթացքին մէջ յառաջ երթալուն շատ օգնեցին: Իսկզբան փարիզի մէջ Մեծին Լուգովիկոսի համալսարանը մտաւ, ուր 1823ին ընդհանուր մրցութեան ժամանակ պատուոյ նշան առաւ. անկէ ետքը ինք զինքն իրաւագիտութեան տուաւ: Հարգուր կոմսն իր հայրենակիցը՝ 1830ին Սպանիա գացած ատեն՝ զինքն իբրեւ օգնական մէկտեղ տարաւ: Յամին 1833—36, այսինքն՝ Բեղզիայի խնդրոյն դժուարին ժամանակները, զինքն

իբրև դեսպանի քարտուղար Հասկ կը գտնենք: Անկից քիչ մը ետքը իբրև գործակատար նորէն Մատրիտ գարձաւ: Յամին 1840 արտաքին գործոց պաշտօնարանին մէջ առեւտրական իրողութեանց վարիչ եղաւ: Երկու տարի ետքը Սէն-է-Մառն նահանգէն երեսփոխան ընտրուեցաւ: Այսպէսով պաշտօնեայ ըլլալէն զատ բան չէր մնար:

Բայց աս վախճանին հասնելու համար պէտք էր Վիզլիյն յաւիտենական դահլիճը կործանել. եւ նոյնը կործանելու համար՝ հարկ էր անոր դիմադարձութիւն ընել: Սակայն Տրուէն տը Լիւի տերութեան պաշտօնի մէջ գտնուելով, չէր կրնար դահլիճը կործանելու ջանք ընդնելուն հետ յայտնապէս միանալ: Այսու ամենայնիւ ինք իր ինքնակացութեան վրայ վստահանալով, ասոր ձեռք զարնելու յանդէնեցաւ: Ուստի եւ մէկ երկու խնդիրներու մէջ իր գլխաւորին դէմ ելլելով, պաշտօնէն վար ձգուեցաւ: Պր. Վիզլիյ վշտացած՝ իրեն բնական հեղինակն ոճովը հետեւեալ երգիծաբանական խօսքն ըսաւ. Պաշտօնեայ կ'ուզէ ըլլալ, ուր որ եւ ոչ աղէկ սատար է: Տրուէն տը Լիւի ասոր վրէժն ետքէն առաւ, ամէն բանի մէջ Վիզլիյն հակառակորդ ելլելով, եւ նոյն ժամանակ Գաղղիայի մէջ եղած նորոգութեանց խնջոյքներուն մասնակից ըլլալով: Եւ երբ որ դիմադրականք կամ կառավարութեան դէմ ըլլողները Փարիզի մէջ ալ նոյնպիսի խնջոյք մը կատարել ուզեցին եւ կառավարութիւնը բռնութեամբ արգելեց, Տրուէն տը Լիւի ասոր վրայ շատ դժկամակեցաւ: Եւ թէպէտ իբրև զգուշաւոր քաղաքագէտ՝ չէր կրնար խորհուրդ տալ որ ան արգելքին դէմ խնջոյքը կատարուի. սակայն դիմադրականաց՝ Վիզլիյն դէմ պատգամաւորաց սենեկին մէջ ներկայացուցած ամբաստանութեան թղթին ինքն ալ ստորագրեց:

Փետրուարի յեղափոխութենէն ետքը՝ իբրև Սէն-է-Մառն նահանգին երեսփոխանը՝ երկու ազգային ժողովներուն մէջ ալ նստաւ. եւ սահմանադիր ժողովքը զինքն արտաքին գործոց մասնաժողովոյն գահերէց ընտրեց: Ալ անկէ ետքը բարձրագոյն քաղաքականութեան զբաղելու եւ գլխաւորաբար մտադրութիւնն Եւրոպայի արեւելեան կողմը դարձրնելու ժամանակը հասած էր:

Աս դիտաւորութեամբ Տրուէն տը Լիւի Փարիզի Արեւելեան ընկերութեան անգամ եղաւ, ուր արեւելքի վրայ ծանօթութիւն ունեցող անձինքներէ, ինչպէս էին՝ Պր. Մորպուրկոյ, Ռէշալ փաշային բարեկամը, Պիլգոգ՝ Գաղղիայի կոստանդնուպոլսոյ դեսպանատան յառաջուան քարտուղարը, Վայլեան որն որ տասուերկու տարի արեւելք պտըտած էր, իր ապագայ վիճակին համար շատ օգտակար տեղեկութիւններ ստացաւ:

Աս պատրաստութիւններով, 1848ին Գեկտեմբերի 20ին՝ նոր գահերէց ընտրուելէն ետքը՝ կազմուած պաշտօնարանին մէջ Տրուէն տը Լիւի արտա-

քին գործոց պաշտօնն ընդունեցաւ: Ալ անկէ ետեւ իր վախճանին հասած էր. ալ միտքը դրաւ որ կրնայ զԳաղղիա այնպէս կառավարել, ինչպէս երբեմն իր ոտնը Վիզլի կառավարած էր: Շատ աշխատեցաւ, թէ Աւստրիային Իտալիայի մէջ բռնած ընթացքին, թէ Ռուսերուն Մաճառստան մտնելուն եւ թէ Հռոմ զօրք խաւրուելուն նկատմամբ, ազգային ժողովքին՝ պաշտօնէից դէմ ըրած յարձակմունքները մերժելու եւ տէրութեան արտաքին քաղաքականութիւնը պաշտպանելու համար: Հռոմ զօրք խաւրելու որոշում ըլլալէն յառաջ՝ Տրուէն տը Լիւի ազգային ժողովքին մէջ ըսած էր որ՝ «Ես երբեք Գաղղիայի հասարակապետութիւնը ետքէն կանգնուելու հասարակապետութեանց պաշտպան կենայլու պարտական պիտի չհամարիմ: Պիոս. Թ. կրկին նկարագիր ունի, իբրև աշխարհական իշխան Հռոմայ, եւ իբրև հոգեւոր գլուխ եկեղեցւոյ: Ահա հոս է դժուարութիւնը:՝ Աշխարհական իշխանն իր թագը կորսնցնելու ըլլայ, ոչ ոք կրնայ բան մը զըռօցել. բայց քահանայապետը պէտք է որ ազատ ըլլայ, եւ բովանդակ ուղղափառ աշխարհքը կը պահանջէ որ նոյն աղատութիւնն իրական ու յայտանդիման ըլլայ»:

Ուստի ըստ այսմ սկզբան՝ Ուտինոյ զօրապետը բանակաւ մը Հռոմ խրկուեցաւ: Սակայն Ուտինոյին Ապրիլի 30ին Հռոմի վրայ ըրած առաջին յարձակումն անյաջող որ դնաց, Լեոնակողմեանք ասկէ առիթ առնելով, եւ միանգամայն տեսնելով որ կառավարութեան Հռոմ զօրք խաւրելուն վախճանն իրենց ունեցած դիտաւորութենէն տարբեր է, Մայիսի 1ին ազգային ժողովքին մէջ արտաքոյ կարգի սաստկութեամբ կառավարութեան Հռոմայ նկատմամբ բռնած քաղաքականութեան դէմ խօսեցան, եւ պաշտօնարանին դէմ անվստահութեան քուէ տուին, առաջարկելով որ կառավարութիւնը հոգ տանի եւ զգուշանայ որ 2իվիդավեքքիա խրկուած զօրքն ազգային ժողովոյն որոշածէն ուրիշ բանի չգործածուի: Կառավարութեան եւ պաշտօնէից կողմն եղողներուն բանը գէշ էր, եթէ նոյն միջոցին սահմանադիր ժողովքը վերջին շունչը տալու վրայ չըլլար: Ուստի պաշտօնեայք իրենց ընթացքը յառաջ տանելով, բաւական սեպեցին բանեցուցած միջոցներն արտաքին երեւոյթներով ծածկելու: ԶՊր. Լէսէք, արտաքոյ կարգի դեսպանութեամբ Հռոմ խաւրեցին՝ եղած որոշումներուն կատարման վրայ հսկելու, եւ իբր թէ Հռոմայ հասարակապետութեան ու Գաղղիայի զօրաց մէջ միջնորդ ըլլալու համար: Պր. Լէսէք Մայիսի 16ին Հռոմ հասաւ, ու սկսաւ իրեն տրուած պաշտօնին համաձայն գործելու ջանալ. բայց ամենեւին բան մը չկրցաւ գլուխ հանել, որովհետեւ Ուտինոյ զօրապետն անոր խօսքերուն միտ չդնելով, ամենայն ինչ իր դիտցածին պէս յառաջ տարաւ\*:

ՓԵՐԳԻՆԱՆԳ ԼԵՍԷԿ, Գաղղիայի երեւելի քա-  
\* Տես Եւրոպա Լրագիր 1849. Թիւ. 23, 24:

ղաքագէտներէն մէկը, 1805ին Նոյեմբերի 29ին Վերսալ ծնած է: Իբրև յայտնակ քաղաքագէտ ասկէ շատ ժամանակ յառաջ, զինքը Լիսապոն, Թունուզ, Եգիպոս, Ռոզդերտամ ու Պարսելոնա կը գտնենք: Գլխաւորաբար վերջին քաղաքին գնդակոծութեան ատենը (1842) ցուցուցած իմաստութեան համար, բոլոր տէրութեանց շքանշաններով կուրծքը զարդարուեցաւ:

Փետրուարի յեղափոխութենէն ետքը հասարակապետութեան կողմնէ իբրև լիազօր դեսպան Մատրիս խաւրուեցաւ: Յամին 1849 Մայիսի 7էն ետքը, ինչպէս վերը յիշատակեցինք, կառավարութեան կողմնէ, իբրև արտաքոյ կարգի գործակալ Հռոմ գնաց: Ինք ազգային ժողովոյն ազատականներուն մտայը համաձայն սկսաւ եռապետներուն հետ բանակցիլ: Բայց Տրուէն տը Լէւի քիչ մը ետքը բոլոր ըրած գործքերն անզօր հրատարակեց, եւ զինքն ետ կանչեց: Տէրութեան խորհուրդն ալ որոշեց որ իրեն տրուած հրահանգներուն սահմանն անցած եւ Գաղղիայի շահուն ու պատուոյն հակառակ գործած է:

Անկէ քանի մը տարի ետքը, Եգիպոսի Սայիտ փաշայէն հրահարուելով՝ Պր. Լէսէք Աղեքսանդրիա գնաց, եւ հոն 1856էն վեր Սուէզի ջրանցքը բանալու համար գլխաւոր աշխատողներէն մէկն եղաւ: Բայց՝ ինչպէս յայտնի է՝ Անգղիա Սուէզի ջրանցքին բացուելուն հակառակ ըլլալով, Պր. Լէսէք Անգղիայի լրագրիներէն եւ գլխաւորաբար Լորտ Բալմերսթընէն շատ հակառակութիւն կրեց:

Պիտի շարունակութիւն:



**Վ Ե Ր Մ Ն Ս Տ Գ Բ Ա Մ Ի Ն**

Իտալիայի հասարակական պրասմաթիանը:

Ը.

Իտալիայի մէջ գաղղիական մեծ յեղափոխութեան ատենէն սկսեալ՝ պատահած դէպքերը:

Ս. Մ Ի Ջ Ո Յ  
1789—1815.

Հռոմայի տէրութեան մէջ, ուր Պիոս Զ. քահանայապետն իր խորին ծերութեան ատեն Իտալիայի ամէն կողմերը հանդիպած անհաճոյ դէպքերուն լուրերն առնելով՝ իր օրերը տառապանօք կ'անցընէր, մեծամեծ շփոթութեանց ու մեծ յեղափոխութեան նշանները քանի մը ատենէ ի վեր երեւնալու սկսած էին: Ամէն տեղերէն առաջ Անգոնայի մարդին կամ սահմանին (Marca) մէջ Այսրալպեան հասարակապետութեան գրգռելովն ու Գաղղիացոց ազդեցութեամբը յեղափոխութիւնը փրթաւ ու իր նպատակին հասաւ, ուր եւ նոր կառավարութիւն մը կազմուեցաւ, Անգոնայի հասարակապետութեան անուամբ: Հոնից սկսան Բապտիստիանի յեղափոխութեան բռնցքերը բոլոր Հռոմայի տէրութեան մէջ տարածել: Ասոնք ամէն դի ժողովրդոց մէջ ընդունելութիւն կը գտնէին, որովհետեւ ամէն կողմ տէրութեան դէմ տոգոհութիւն

նր սաստկացած էր: Վերջապէս ամէն յեղափոխականը (1797. Գեկտ. 28.) միաբանած ժողովուրդն ու իրենց խորհուրդներն ի գործ դնելու առաջին փորձին ձեռք զարկին:

Նոյն (Գեկտ. 28) օրը յեղափոխականաց մեծ մասը զինեալ դիմեցին Գաղղիայի դեսպանին (Յովս. Պոնաբարդէին) պալատին մտերը եւ սկսան իրենց ապստամբական խորհուրդները յայտնել: Կառավարութիւնը շուտ մը դունդ մը զօրք խաւրեց ասոնք ցրուելու եւ գլխաւորները բռնելու համար. ասոնք նոյն ապստամբները ցրուած ատեննին՝ դեսպանին պալատէն գաղղիայի Տիւֆոյ զօրապետին առաջնորդութեան տակ մեծ բազմութիւն մը ձեռուընին սուր դուրս վազեց ու պապական զօրքը չըջապատեց. եւ կ'ուզէր արգելալ որ յեղափոխութիւն ուղղ Գաղղիայի բարեկամները, ինչպէս նոյն իսկ Գաղղիայի պատմիչք կը գրեն, չարգելուն եւ չխտարեն: Քահանայապետին զօրքէն տասնապետ մը՝ քանի մը հեղաղեցութիւն ընելէն ետքը՝ իր հրացանը կը պարպէ ու Տիւֆոյ զօրապետը կը մեռցընէ: Ասոր վրայ թէ առջի ապստամբներն ու թէ պալատէն ելած բազմութիւնը կը յաղթուին ու կը ցրուին, ու ամէն բան կը լմննայ ու կը հանգարտի: Բայց Յովս. Պոնաբարդէ որուն քենուոյն (պաշտօն) հետ Տիւֆոյ նոյն օրերը պիտ'որ կարդուէր, եղածներուն վրայ սաստիկ զայրանալով, նոյն գիշերը Հռոմ թողուց ու Տոսկանայի երկիրը դնաց: Ասով Փարիզի վերակացուաց ժողովը պատրուակ դատաւ Գոլենդինոյի դաշինքը լուծուած սեպտեմբեր եւ անմիջապէս քահանայապետական կառավարութեան դէմ պատերազմ հրատարակեց: Շուտ մը Իտալիա գտնուող գաղղիական զօրաց Պերթիէ հրամանատարին հրաման խաւրեց որ Հռոմայի վրայ քալէ: Պերթիէ թէպէտ եւ սկսաւ Հռոմայի վրայ երթալ, բայց կամաց կամաց կը յառաջանար. չէր ուզեր ահաւոր թշնամուց մը պէս Հռոմ մտնել: Վերջապէս (1798. Փետր. 10) իր զօրքովը քաղաքին քովերը հասաւ բանակեցաւ: Հռոմայի յեղափոխականը նոյն ատեն Գաղղիացոց օգնութեան ապաւինելով՝ ազատութեան ծառը կապիտուլինին վրայ տնկեցին ու վեց բզեշիններէ կազմուած առժամանակեայ կառավարութիւն մը հաստատեցին, որուն առաջին գործն եղաւ Գաղղիայի զօրքը ներս հրահարել: Ասոր վրայ Պերթիէ իր զօրքովը (Փետր. 15.) յաղթանակաւ Հռոմ մտաւ ու յայտարարութիւն մը կարգաց, որով Հռոմայեցոց ազատութիւն կը խոստացուէր. սակայն ժողովրդեան մեծ մասը հասկընալով որ աս առեւ բեւոյթ ազատութեան տակ Գաղղիացոց իշխանութիւնը կ'իմացուէր, իրենց լուծութեամբն այն յայտարարութեան վրայ գոհ չըլլալնին յայտնեցին: Ասոնց վախցածը շատ օր չանցած եկաւ ելաւ, որովհետեւ Պերթիէ նոյն իսկ առջի օրերը Հռոմ քաղաքին վրայ վեց միլիոն Փրանք, իսկ բոլոր Հռոմայի երկրին վրայ երեսուն միլիոն Փրանք պատերազմի ծախք կամ հարկ դրաւ, եւ որոշեց որ Հռոմայի նոր հասարակապետութիւնը Գաղղիացոց զօրաց պարէնն ու վեց հազար ձի տայ: Քիչ մը ետքը Գաղղիայի գործակալները սկսան Հռոմայի մէջ ըլլող

ամէն Անգղիացոց ու Գաղղիացի փախտականաց ինչքն ու ստացուածները ժողովել ու Գաղղիացի համար դրաւել: Կաւել բոլոր հասարակաց թանգարաններուն մէջ գրտնուած ճարտարարուեստ գործուածքները, ինչպէս նաեւ եկեղեցեաց դանձերը, իբրեւ պատերազմաւ առնուած յաղթանակներ, դրաւելին Փարիզ խաւրելու համար:

Հռոմայեցիք աս բռնական գործքերը տեսնելով, միանգամայն Գաղղիացի զօրքին ու զօրավարաց մէջ եղած գծուած թիւնն իմանալով, երբ որ Պերթիէին տեղ Մասսենա զօրպետն ու քիչ մը ետքը Յալլմաներ եկաւ եւ Գաղղիացոց զօրքին մէկ մասն ալ Հռոմայէն Անգոնա փոխադրուած էր, նորէն սոք ելան ու նոր խռովութիւններ հանեցին. բայց Գաղղիացի զօրպետները մէջերնին միաբանելով՝ աս նոր խռովարարները ցրուեցին, զէնքերնին աւին ու քաղաքը հանդարտեցուցին: Քանի մը շաբաթ ետքը (Մարտ 20.) Գաղղիայէն սրշուած գործաւիւրները Հռոմայի կամ քահանայապետական աշխարհական տերութիւնը վերջացուած ու նոր Հռոմէական հասարակութիւն մը հրատարակելէն ետքը, նոյնին համար նոր սահմանադրութիւն մը հաստատեցին ու դուրս տուին: Աս սահմանադրութիւնը Հռոմայեցոց հին կարգերուն ու պաշտօնէից անուններուն համաձայն կը սահմանէր՝ 32 անդամներէ կազմուած ծերակոյտ մը՝ իբր օրէնսդիր իշխանութիւն, հինգ հիւպատներէ կամ բոլեշխներէ միացած գործադիր իշխանութիւն մը, եւ 72 անդամներէ կազմուած ցեղապետական (տրիբունական) իշխանութիւն կամ ատեն մը: Բայց աս ամէն իշխանութիւններուն տուած օրէնքները՝ Գաղղիացի Հռոմ նստող հրամանատարէն չհաստատուած՝ պիտի չկարենային գործադրուիլ:

Գաղղիացի զօրաց Հռոմ մտեցած ատենը՝ ծերունի քահանայապետը Պիոս Զ. իր կարգինաներովը Ատտիկանի պալատին մէջ գոյուած՝ ահա գողը մէջ, բայց առաքելական հաստատութեամբ կը կենար: Գաղղիացիք Հռոմ մտնելէն ետքը՝ երբ որ Հռոմէական հասարակապետութիւն մը հաստատելու խորհուրդն որոշուեցաւ, Գաղղիացոց գլխաւորները գացին իրմէ պահանջեցին որ իր աշխարհական իշխանութենէն հրաժարի: Իսկ քահանայապետն արիւթեամբ ու հաստատութեամբ պատասխանեց որ ինք չի կրնար այնպիսի բանէ մը հրաժարիլ՝ որ իրենը չէր, հապա առաքելական յանրութեան իրաւունքն էր, ուստի եւ իբրեւ աւանդ իր ձեռքը տրուած ըլլալով՝ իր ձեռքէն չէր կրնար հանուիլ: Ասոր վրայ զօրաց հրամանատարները հրամայեցին որ Պիոս Զ. գիշերանց Ատտիկանի պալատէն հանուի ու Տոսկանայի երկիրը խաւրուի: Հին Փլորենտիայի մտա կարթուսն արեղայից մէկ վանքին մէջ ծերունի քահանայապետը քիչ մը ատեն խաղաղութեամբ բնակեցաւ: Բայց նոյն տեղւոյն իր երկրէն բաւական հեռու չըլլալն ու ամէն դիպց իր նկատմամբ ցուցուած կարեկցութիւնն ու բարեկամական զգածմունքը՝ Փարիզի Աերակացուաց ժողովոյն կասկածելի երեւալով, զէնքն Իտալիայէն դուրս հանել տուին ու հարաւային Գաղղիացի Ալալանս քաղա-

քը խաւրեցին: Կուզէին զինքը հոնից ալ հանել ու աւելի հեռու Տիփոն քաղաքը խաւրել կամ արտօրել, ինչու որ կը լսէին թէ Ալալանս ալ երբեմն ճամբորդները քահանայապետին այցելութիւն կ'ընէին ու զինքը կը մեծարէին. բայց (1799. Օգոս. 29.) խաղաղական մահ մը զտուր ծերունին աշխարհքէն հանելով՝ կրելու նոր աղէտներէն ազատեց: Իր քովն եղած քանի մը արժէք ունեցող ստացուածքները, որոնք իրեն հաւատարիմ մնացող ծառաները պիտի ժառանգէին, կառավարութիւնն իբրեւ Գաղղիացոց ազգային ժառանգութիւնները յափշտակեց առաւ: Քահանայապետին մարմինը քանի մը ամիս անթաղ մնաց, մինչեւ Նաբոլէոն Պոնաբարդէ իբրեւ առաջին հիւպատոս կառավարութեան գլուխ ըլլալէն ետքը, (Պեկտ. 30.) նոյնը պատշաճ կերպով թաղելու հրաման տուաւ: — Կարգինալաց վիճակն ու բախտը քահանայապետին վիճակէն աւելի գէշ եղաւ. ասոնցմէ ոմանք նախ բանտարկուեցան, ետքը արտօրուեցան, ու կարգ. Պորճիա ցուկանաւի (galère) դատապարտուեցաւ: Գաղղիացի հասարակապետութիւնն իր կանգնած Հռոմէական նոր հասարակապետութեան ձեռքով աս ու ասոնց նման բռնաւորական գործքերը կաթողիկէ եկեղեցւոյն գլխոյն դէմ ու մայրաքաղաքին մէջ անարգել յառաջ վարած ատենը, ուրիշ կաթողիկէական տերութիւններն ու ժողովուրդներն իրենց առանձնական տառապանքէն ու վախէն ընկճած, կամ ինչպէս իմաստուն պատմիչ մը կ'ըսէ, ժամանակին հոգիէն շփթած, գրեթէ անտարբեր ու անհոգ կը կենային, եւ այսչափ անիրաւութեանց ու անկարգութեանց դէմ զեկեղեցին ու անոր գլուխն ու պաշտօնեաները պաշտպանելու ըստ պատշաճի չէին աշխատեր:

**Ա Ե Ե Ե Ե Ե Ե Ե**

Բրիանն կամ Որիզ:

(Վերջ):

- 4. Հիւսիսային Անամի (Գունգինի) բրինձ: Աս երկիրը տարին երկու անգամ հունձք կու տայ ու գրեթէ քսան զանազան տեսակներ ունի, որոնցմէ շատերը 4 ամիս միայն կ'ուզեն կատարեալ հասունանալու համար:
- 5. Փիլիպպեան կղզիներու բրինձ: Աս երկրին երեւելի բերքերէն մէկն է բրինձը, որն որ տեղացիներուն սովորական օրրատօրեայ կերակուրն է: Գուրս խաւրուած Գարկոյ ըսուած բրինձը, ստորին տեսակներէն է: Ընտիր ձերմակը՝ տեղացիք կը սպառեն:
- Ափրիկէ ու Ափրիկէի վերաբերած կղզիները, ուր երկրին կարծրութիւնն արգելք չըլլար, բրինձի մշակութիւնն ընդհանուր տարածուած է. սակայն միայն Մատակապարի բրինձն Եւրոպա կու գայ, որն որ ճաւայի բրինձի որպիսութիւնն ունի:
- Գ. Եգիպտոսի կամ Աղէքսանդրիայի բրինձ: Աս բրինձը մեծ ու ձերմակ, առատ աղւերով հատեր ունի, որոնք գրեթէ միշտ աղտոտ ու կտորտած կ'ըլլան: Ռա-

չիտի բրինձը՝ Տամիաթինէն աւելի զբուշութեամբ պատրաստուած ու մաքրուած ըլլալուն պատճառաւ, յարգի է: Եգիպտոսէն Եւրոպա խաւրուած տարեկան բրինձի բերքը շուրջ 300,000 պարկ է: Աս բրինձը գնելու ամենէն յարմար ժամանակը՝ Գեկտեմբերի մէջն է: Եւրոպայուցոց ցորեան ծեծելու գաւազանին գործածութիւնը՝ Եգիպտոսի մէջ անծանօթ է: Հատերը ցողուններէն բաժնելու համար, հոնձքը՝ կաւէ ու աղաւնոց աղբէ շինուած ընդարձակ կալի մը վրայ կը զետեղեն, եւ անոնց վրայէն երկու գերանէ կազմուած ցած կառքով (կամնասայլով) կը դաւանան, որուն վրայ գերաններուն շտակութեամբը՝ երեք կարգ երկաթէ պղտիկ անիւներ կան: Աս բրինձ զատելու կերպն արեւելք ընդհանուր տարածուած է: Հատերը հասկերէն զատելէն ետքը՝ բաց օդի մէջ կը տարածեն ու շատ անգամ կը դարձնեն, սրպէս զի ըստ բաւականին չորնան. ետքը չորցած հատերն աղօրիք կը տանին փեճեկին կամ կեղեւնին մէկդի առնելու համար:

Գ. Արեւելեան կամ Տաճկական բրինձը վերինին պէս կը մշակուի ու կեղեւը կը մաքրուի. հասարակօրէն կարմրիկէ կ'ըլլայ ու աղտոտ: Աս բրինձը մէջը շատ աղ ունենալուն, միանգամայն Իտալիայի ու Եգիպտոսի բրինձին պէս աղէկ չըլլալուն համար, եւրոպական առուտորի մէջ գուն ուրեք կը տեսնուի: Ռուսիի եւ գլխաւորաբար Թաթար Բագարի ու Փիլիպպէի շրջանակներէն ելածը՝ Արեւելեան տեսակներուն մէջ ամենէն ընտիրն է:

Ե. Եւրոպական բրինձ: Եւրոպայի մէջ առաւելապէս Աերին Իտալիայի Բոյ գետին գէպի երկայնութիւնն եղող Երկիրներուն ու Միլանի, Մանդուայի, Աերոնայի դաշտերուն մէջ կը մշակուի. նմանապէս Բիեմնիգէի Աերլէլի, Աղէքսանդրիա, Գորգոնա ու Կովարա քաղաքներուն քով գտնուած ջրաղէց տեղուանքն ալ՝ ասոր մշակութիւնը շատ յառաջ գացած է:

1. Իտալական բրինձ: Աս բրինձը գեղեցիկ ճերմակ գոյնով հատեր ունի, որոնք շատ համով ու մնդաւոր են: Կարողնայի բրինձի չափ երկայն չեն, բայց անկէ աւելի հաստ ու կլոր են: Շատ առատութեամբ Սպանիա, Գաղղիա, Հոլանտա, Գերմանիա ու Հելլեոտիա կը խաւրուին, հասարակօրէն մէկուկէս կենդինարնոց պարկերով: Իտալական բրինձը՝ հետեւեալ տեսակները կը բովանդակէ: Կախ Ռոպիլիանոյինը, որն որ ամենէն ընտիր տեսակն է, մեծահատ, մաքուր ու ճերմակ գոյնով: — Երկրորդ տեսակը Մանդուայինն է, որն որ այնչափ ճերմակ ու մաքուր չէ: — Երրորդը՝ Աերոնայինը, քիչ մը դեղնի զարնող հատերով: — Չորրորդը Միլանինն է: — Հինգերորդը Բիեմնիգէի ու Ռոմանիայի բրինձն է, որուն հատերը թէեւ կլոր ու լեցուն են, բայց հասարակօրէն քիչ մը աղտոտ կ'ըլլայ ու յատուկ սուր ճաշակ մը ունի: — Վեցերորդ տեսակը Կեսպոլոյինն է, որն որ արեւելեան բրինձի աղէկութիւնն ունի. հատերը կարմրիկէ, աղտոտ ու պղտիկ են: Կեսպոլոյ այլեայլ կողմերն ու Իտալիայի քանի մը տեղուանքը կը խաւրուի: Կեսպոլոյ մէջ, սրովհետեւ բրինձի մշակութիւնն առողջութեան

վնասաւոր հետեւութիւններ ունի, տէրութեան մասնաւոր օրէնքով շատ ամփոփուած է, մինակ Գալապրիայի յորդառատ դաշտերուն ու Ապրուցցոյի լճին քով եղած երկիրներուն թոյլ արուած է, ան ալ մարդաբնակ տեղերէն 2000 քայլ հեռու եւ կամ լեռնապատ տեղերը պիտի ըլլայ:

2. Սպանիայի բրինձ: Աս տէրութեան Գաղալանիա ու Ալբենցիա նահանգներուն մէջ, գլխաւորաբար ցած ծովեզերեայ տեղերը, բրինձի մշակութիւնը շատ յառաջացած է, թէպէտ եւ հիմայ Ալբենցիայի մէջ՝ բնակչաց առողջութեան վնասելուն պատճառաւ՝ շատ ամփոփուած է: Աս նահանգին բոլոր ծովեզերեայ ու առաւելապէս գետեզերեայ տեղերը՝ բրինձն արտաքոյ կարգի եռանդով կը մշակուի: Հիմայ տարին 6,250 կենդինար կը բերէ, որն որ տէրութեան ամէն գաւառները կը խաւրուի: Արտաքին տուրեւառի մէջ քիչ անգամ կը տեսնուի Սպանիայի բրինձը: Ասոր հատերը փոքր են, աղտոտ ու բնական դեղնութիւն մը ունին. ոմանք կրաջրով կը լուան մաքրելու համար, որով բրինձն անհաճոյ հոտ ու ճաշակ մը կը ստանայ:

3. Փորթուկալի մէջ բրինձը քանի մը մօրային տեղեր ու Մոնտեկոյի եզերքը կը մշակուի, բայց բնակչաց չիբաւեր, որոնք Սպանիացոց պէս շատ կը սիրեն, անոր համար պակասը Պրաղիլիայէն, Կարողնայէն ու Իտալիայէն կը լեցընեն:

4. Ռուսաստանի Կաւկաս ու Խրքըմ գաւառներուն մէջ շատ ընտիր բրինձ կը մշակուի, որն որ իր հատերուն մեծութեամբն ու արտաքին երեւութովը, Իտալիայի բրինձին կը հաւասարի. հասարակօրէն աղով խառն կ'ըլլայ: Աս բրինձին մեծ մասը Ռուսաստան կը սպառուի:


Հունդարիայի մէջ ալ ըստ բաւականին յառաջ գացած է բրինձի մշակութիւնը՝ տարեկան բերքն է 10,000 աւտորիական քու: Իսկ Գաղղիայի մէջ երկրին չորութեան պատճառաւ չիյաջողը, անոր համար Եգիպտոսէն, Իտալիայէն ու Հիւսիսային Ամերիկայէն կը բերեն. միանգամայն գետնակնորի ալիւրէ տեսակ մը արուեստական բրինձ կը շինեն: Կմանապէս Գերմանիայի մէջ եղած փորձերն ալ չեն յաջողած:

— Լաւ ու ընտիր բրինձն ամբողջ ու լեցուն հատեր պիտի ունենայ, գեղեցիկ ճերմակ, թափանցիկ պինդ, չոր եւ օտար մասունքներէ ազատ պիտի ըլլայ. վերջապէս բարբոսած ու թթու հոտ պիտի չունենայ: — Բրինձը չոր տեղ պիտի պահուի, վասն զի խոնաւ տեղ՝ որք կը գոյանայ: Տեղափոխելու ատեն՝ եթէ կը թրջի, պէտք է չորցընել ու թացութենէն իրարու կպածները բաժնել: Թէ որ փոշով խառն ըլլայ, եւ կամ վերջէն մէջը գոյանայ՝ պէտք է մաղէ անցընել: — Բրինձը՝ այնչափ մածանող չըլլալով, հաց շինելու չեզար, բայց կերակրոյ յարմար է:

— Արեւելքի քանի մը կողմերը բրինձէն դարեջրոյ նման ճաշակ ունեցող ըմպելի մը կը պատրաստեն, զորն որ Պօլա կ'անուանեն: Իսկ շենաստան, Ճաբոն ու Ա-

րեւելեան Հնդկաստան բրինձէ դեղին գոյնով տեսակ մը գինի կը շինեն, որն որ սպանիական գինեղն համն ունի: Տեղացիք ասոր Սաֆրոնի կամ Սաֆի անուն կու տան, եւ իրենց սովորական բմպելին է:

— Բրինձին յարդը գլխարկ շինելու կը գործածուի:



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ռոսայիկնս վելազգուսեզի քով:

(Վերջ:)

Աս խօսքին վրայ գերին դուրսը վեր վերցուց ականջին չէր կրնար հաւատալ՝ ակնկալութենէն դուրս իր վրայ այսպիսի գովութիւն մը լսելով: Սակայն ոչ ոք իրեն միտ կը դնէր:

Նկարն աւելի ճիշդ քննելով, շարունակեց Ռուպէնս, կը տեսնեմ որ աշակերտներէդ մէկուն գործքն է. սակայն ասիկայ նկարողն ով որ ըլլայ, հիմակուրնէ կրնայ ճարտար նկարիչ մը կոչուել. վասն զի աս նկարին մէջ ճարտարութիւն ու արուեստ կայ:

Ռուպէնսին ամէն մէկ խօսքը խեղճ գերեղն սրաին բարախումը կը կրկնապատկէր:

Չեմ գիտեր, պատասխանեց Վելազգուսեզ, պատկերը մէյ մը քննելով. ստուգիւ չեմ գիտեր թէ ով նկարած է. եւ ոչ ալ արուեստանոցիս մէջ այսպիսի նկարի մը գտնուիլը գիտէի:

Անկէ ետքը չորս կողմն եղող աշակերտներուն նայելով, Պարմեններ, ըսաւ, աս նկարը ձեր մէջէն ով քաշած է:

Ոչ ոք պատասխան տուած էր, մէյ մ'ալ աչուրները գերեղն պատահեցան: Խուան Բարեյա անմիջապէս ծռնկ իջաւ, եւ սաստիկ խռոված՝ Ես եմ, ըսաւ:

Վան Տիզ ստիպուեցաւ խեղճ մարդը բռնելու, որն որ առանց ուրիշ խօսք մ'ըսել կարենալու, սկսաւ լայ:

Ռուպէնս ու Վելազգուսեզ զինքը վերցնելով՝ գրկեցին: Իսկ Փիլիպպոս Գ. գերեղն մտեցաւ, եւ իր թաղաւորական ձեռքն անոր թիկանց վրայ դնելով, Քեւ զի պէս հանձար ունեցող մարդ մը, ըսաւ, չի կրնար գերի մնալ. դուրսը վեր վերցուր ու ազատ եղիր: Տէրդ երկու հարիւր ոսկի կ'ընդունի իբրեւ փրկանք:

Ան երկու հարիւր ոսկիներն ալ քուկդ են, աւելցուց Վելազգուսեզ: Ես արդէն բաւական մեծ շահ ըրած կ'ըլլամ, տեսնելով որ մինչեւ հիմայ գերիս եղողը՝ արուեստագէտ մըն է եղեր, եւ հիմայ բարեկամս կ'ըլլայ:

Ո՛հ, ես միշտ ձեր գերին կը մնամ, գոչեց Խուան Բարեյա, արտաքց կարգի շարժած: Այո, միշտ ձեր գերին կ'ուզեմ մնալ: Աս ըսելով՝ տիրոջն ոտուրները փաթթուեցաւ:

Ռուպէնս աս գէպքին վրայ վրձինն ու ներկերը ձեռքէն թող տուած էր, ըսելով որ Վելազգուսեզին բաղձանքն երկրորդ օրը կը կատարէ: Ասոր վրայ երկու այցելուներն ելան գացին:

Երկրորդ օրը Ռուպէնս իր խոտման համաձայն՝

եկաւ ժամ մը Վելազգուսեզին արուեստանոցը կեցաւ, եւ շքեղ ծրագիր մը թող տուաւ: Իրեն ծառայողն էր Խուան Բարեյա, որն որ ալ ազատի զգեստ հագած էր:

Գուցէ ընթերցողք գերեղն սպագայ կենաց վրայ ալ տեղեկութիւն մ'ունենալ կ'ուզեն: Բարեյա երբեք չմոռցաւ Վելազգուսեզին իրեն ցուցուցած բարեկամութիւնը, ամենեւին իրմէ բաժնուիլ չուզեց: Ամէն տեղ հետը մէկտեղ կ'երթար. ուստի եւ երկուքը մէկտեղ Հռոմ երթալով, նոյն քաղաքին հռչակաւոր Ս. Ղուկաս անուն համալսարանին անդամ գրուեցան:

Քիչ մը ետքը Վելազգուսեզ փոխադրական հիւանդութենէ բռնուելով՝ մեռաւ (1660ին): Խուան իր բարեբարին անկողնէն չհեռացաւ, բայց եթէ անոր ամուսինը հոգալու համար, որն որ ութ օր ետքը միեւնոյն հիւանդութենէն մեռաւ: Անկէ ետեւ երախտագէտ գերին իր տիրոջն աղջկան քովը դնաց, որն որ քիչ մը յառաջ Մարգիլէզ տէլ Մազոյ անուամբ նկարչի մը հետ կարգուած էր:

Տիկին, ըսաւ, ձեզմէ զատ մարդ չունիմ: Չիս ձեր ծառայութեան առէք, եթէ չէք ուզեր որ մեռնիմ:

Եկուր, պատասխանեց Մազոյ, դուն ասիկ ետքը մեր ասն մէկ անդամն ես:

Այսպէսով Խուան Բարեյա ինք զինքը բոլորովին իր հին տիրոջը փեսային նուիրեց, զորն որ մահուանէ աղաւտեց իր կեանքը զոհելով: Վասն զի Մազոյ երգիծական պատկեր մը նկարելով, որն որ մինչեւ հիմայ Արանեուէզի պալատին մէջ կը տեսնուի, Մատրիտի իշխաններէն մէկը՝ որն որ անով ինք զինքը նախատուած կը համարէր, եղեւնագործի մը ստակ տուաւ որ դաշոյնով մը զնկարիչը մեռցրէ: Խուան՝ որն որ միշտ անոր հետ մէկտեղ դուրս կ'ելլէր, դաշոյնին առջեւը նետուեցաւ, ուսկից մահացու վէրք ընդունելով, մեռաւ (1670ին):

Մատրիտի պատկերաց ժողովածոյքը Խուան Բարեյային քանի մը շքեղ նկարները պահած է: Փարիզի թանգարանին Սպանիական մասին մէջ՝ իր նկարած երկու գեղեցիկ պատկերները կը տեսնուին, որոնցմէ մէկն է Իւլաբեր կանանց Քրիստոսի գերեզմանը գալը, իսկ երկրորդը՝ Թաղումն անուամբ վերը յիշուած նկարը: Իսկ կոչումն Սրբոյն Մատթէի կոչուած նկարը՝ որն որ Խուան Բարեյային ամենէն ընտիր գործուածը կը համարուի, Մատրիտի արքունի պալատին մէջ կը պահուի:

Ռոսայիկնս աշակերտը:

Պիանարական նկարչութեան դպրոցին պարծանքը, իր գունաց շքեղութեան ու պէսպիսութեան մէջ անմասնելի նկարիչը՝ Ռուպէնս, շքեղ նկար մը լմնցուցած էր, որն որ մինչեւ հիմայ Փարիզի Լուվր պալատին մէջ կը պահուի: Նկարը կը ներկայացընէր զՔրիստոս խաչին վրայ, որուն տակը կը կենային Ս. Կոյսը, Ս. Յովհաննէս ու Մազգաղենացին: Արուեստաւորը հազուագիւտ ճարտարութեամբ՝ աս տխուր հանդիսին ներկայ եղող ամէն մէկ անձին սեպհական ու պատշաճ զգածմունքը տուած էր: Պատկերին մեծ մասը կէս լու-

սաւորութեան մէջ էր. միայն Մագդաղենացին՝ որն որ նկարին բուն առջեւի կողմն էր, պայծառ լուսոյ մէջ կը գտնուէր: Կարծես թէ նկարիչն իր բոլոր ճարտարութիւնը նոյն անձին վրայ թափած էր. ոսկոյ նման մազերը վայելուչ կերպով մը ուներուն վրայէն վար կ'երկրնային:

Ռուպէնսին բազմաթիւ աշակերտներն անհամբերութեամբ կը սպասէին, որ իրենց հրաման տրուի՝ աս հրաշալի գործքը տեսնելու: Ան օրը՝ որ իրենց բաղձանքը պիտի կատարուէր, իրենցմէ ամենէն երիտասարդներէն մէկը, նկարն իր ընկերներէն յառաջ տեսնելու հետաքրքրութենէն մղուած, կէսօրէն յառաջ՝ երբ որ նկարիչը տունը չէր, ծածուկ արուեստանոցը կը մտնէ: Բայց տակաւին կէս մը ծրագրեալ նկարներուն մէջէն սպրդդելով անցած ատեն, նկարի մը կը քսուի: Աչքը կը վերցընէ. ի՜նչ կը տեսնէ. փնտռած նկարը՝ որուն վրայ Ռուպէնս նոյն առտու գործած էր: Գո՛քբախտ աշակերտը Մագդաղենացւոյն ունն ու թեւը բոլորովին աւրած էր: Աս տեսնելով, խեղճին վրայ սարսափ մը կը տիրէ. կը մտածէ որ արուեստանոցէն պիտի վաճառուի, բոլոր աշակերտներուն առջեւը խայտառակ պիտի ըլլայ, վառաց ասպարեզին մէջ յառաջ երթալու համար իրեն օգնող վարպետին առաջնորդութենէն պիտի զրկուի:

Ի՜նչ ընելէքք չէր գիտեր. մէյ մ'ալ աշուրները չորս կողմը դարձնելով, կը տեսնէ որ ներկի պնակին վրայ Ռուպէնսին գործածած ներկերը կեցեր են. մէկէն զանիկայ կը յափշտակէ, սակաւին թաց վրձիններն ալ ձեռքն առնելով, յուսահատական քաջարտութեամբ մը՝ մէկ քանի ըսպէի մէջ Մագդաղենացւոյն ունն ու թեւը նորէն կը նկարէ: Ետքը՝ առանց նկարածը քննելու, ամէն բան տեղը կը դնէ եւ ընկերներուն քովը կը դառնայ. բայց՝ ինչպէս կ'իմացուի՝ ամենեւին մէկու մը բան չ'ըսեր:

Քիչ մը ետքը Ռուպէնս տուն դառնալով, աշակերտներուն կ'ըսէ որ կրնան իրեն հետ արուեստանոցը

գալ: Ամէնքը մեծ փափաքով ու հետաքրքրութեամբ իրենց վարպետին ետեւէն կը սկսին երթալ. մէկը միւսն անցնել կ'ուզէ, որպէս զի նախ ինք կարող ըլլայ նկարը տեսնել: Միայն մեր հետաքրքիրն ամենէն ետեւ կը մնար, բոլոր մարմնովը դողդողալով: Կը մտածէր որ փախչի. բայց եթէ փախչելու ըլլար, ինք զինքը կը մատնէր. ուստի բոլոր քաջարտութիւնն օգնութեան կանչելով, կեցաւ:

Աշակերտներն իրենց վարպետին ճարտար գործքին վրայ ապշեցան մնացին. Ռուպէնսին ներկայութենէն ակնածեւով՝ ոչ ոք իր զգածմունքը յայտնելու կը համարձակէր: Աերջապէս ինք Ռուպէնս զերենք խօսելու ստիպեց, պահանջելով որ ամէն մէկը նկարին սր մասն ամենէն աւելի հաւնիլը յայտնէ:

Մէկը Ս. Կուսին կերպարանքը հաւնեցաւ, ըսելով որ մայրական ցաւոյ զգածումն արտաքոյ կարգի կենդանի եղանակաւ նկարուած է: Ուրիշ մէկը Քրիստոսի վրայ տեսնուած աստուածային համակամութիւնն ամենէն աւելի զարմանալի համարեցաւ: Երրորդ մը նկարին ուրիշ մէկ մասը:

Իսկ Ռուպէնս զամէնքը լսելէն ետեւ՝ Ես, ըսաւ, ամենէն վեր կը դասեմ Մագդաղենացին: Կարծեմ կենացս մէջ, այնպէս բարակ ու շքեղ բան նկարած չեմ, ինչպէս է Մագդաղենացւոյն ունն ու թեւը:

Աս խօսքին վրայ երիտասարդ նկարչին սրտին մէջ ուրախութեան կայծ մը ցոլացաւ: Գո՛քբախտութեամբ ստիպուեցաւ աս անակնկալ յաջողութիւնը որտի՛ն մէջ ծածուկ պահէլ. բայց ասով գոնէ կրցաւ իմանալ թէ ինչ աստիճանի բարձրութեան կրնայ հասնիլ: Ուստի անկէ ետեւ արտաքոյ կարգի փութով սկսաւ գործել, եւ վերջէն իր վարպետին հաւասարեցաւ, քանի մը կտորներու մէջ զինքը նաեւ գերազանցեց: Աս երիտասարդին անունն էր՝ Անտոն Վան Տիգ:

ԲՆՐՈՑԱՎԷՊ

Յ Ե Ղ Ի Ն Է

Երրորդ օրը նորէն ինք իրեն գալով, պատահած զարհուրելի դէպքերը յայտնապէս յիշեց. անոր համար ալ ինչ եղանակաւ նաւարեկութենէ աղաւառ ըլլալն աղջկան հարցուց:

Ես չեմ գիտեր, պատահանեց աղջիկը. բայց մայրս կը պատմէ:

Հեղինէ ետքէն նոյն հարցումը կ'ստնայ ալ ընելով, իմացաւ որ անիկայ նաւարեկութեան օրը լսելով թէ նաւ մը ընկողմէն վտանգի մէջ է, շուտով ծովեզերք վազեր է, եւ արդէն ամէն բան լընցած ըլլալով, ծովուն փոռնքը շատ մը խրդուած մարդիկներու գիւկներ գտեր է:

Գուրջ ալ անոնց մէջն էր, արկին, աւելցուց կինը. բայց մտադրութեամբ զննելով՝ տեսայ որ տակաւին կենդանու-

թեան նշաններ կու տար: Եւ թէպէտ ամէն մարդ կը պնդէր որ մեռած ըլլաք, ես զձեզ բազկացս մէջ առի, հոս տունս բերի, աս անկողնոյն վրայ դրի, եւ աղէկ մը ծածկելով՝ բերաննիդ տաք զինի լեցուցի: Բայց ամենայն ինչ պարսպ եղաւ. բոլոր զիչերն ամենեւին շարժում մը չըրին: Ալ միտքս դնելով որ իրօք մեռած էք, կ'երթայի դժողովրդապետը բերելու, որ դայ զձեզ թաղէ. մէյ մ'ալ աս չարաճճի Մաննիկը զիս կանչեց:

Գիտնալու էք որ աս աղջիկը խիստ կամազատ է, այնպէս որ նմանը քիչ կը գտնուի: Թէպէտ շատ անգամ իրեն ասպարած էի որ ձեր քովը չգայ. ի վերայ այսք ամենայնի դռնէն դուրս ելելուս պէս ուզեր է հետաքրքրութիւնը յագեցընել: Պզտիկ եղբայրն որորոցը դրեր, ձեր խուցն է եկեր՝ զձեզ տեսնելու: Ստուգիւ բախտը բաներ է, որ դուք արթըննալով՝ հետը խօսեր էք. ասպ թէ՛ ոչ՝ ըրած անհնազանդութեան պատիժը կը կրէր:

Իսկ ընկերս, հարցուց Հեղինէ՝ այլայլութեամբ, ի՜նչ եղաւ:

— Ընկերնիդ:

— Այո, որովհետեւ երբ որ ծովը զիս ցամաք նետեց՝ առանձին չէի:

— Հապա, միս միսակ էիք:

— Քոյս ամենեւին մարդ չկար:

— Ամենեւին: Ծովուն փոռնքը քսանի չափ խրդուած նաւատի տեսայ, բայց ձեզմէ շատ հեռու էին:

— Ուրեմն նաւարեկութենէ աղատող ինձմէ ուրիշ մարդ չկայ:

— Չեմ կարծեր: Ծովն այնպէս ակնկոծեալ էր, որ ամենեւին նաւակ մը չէ համարձակեր դժբախտ նաւակոծեալներուն օգնութեան երթալու. իսկ նաւը ցամաք չհասած՝ արդէն խորտակած է եղեր Բայց...

— Ուրեմն պաշտօնակալ մը չ'աղատեր, ընդմիջեց Հեղինէ՝ յուսահատական ձայնով մը:

— Կ'երեւայ որ չէ:

Հեղինէ աղաղակ մը արձակեց, եւ վրան այնպէս սաստիկ շղթաթուփուս մ'եկաւ, որ կինը չ'ընկալով խելքը գլուխը բերել եւ կարծելով որ մեռնելու վրայ է, շուտ մը

դրացիներուն վաղեց, օրիորդին նորէն հիւ-  
անդանան իմացուց: Միանգամայն ըսաւ  
թէ կը կարծէ որ անիկայ նաւապետին եւ  
կամ նաւուն մեծ պաշտօնակաշներէն մէ-  
կուն ամուսինն ըլլայ:

Մեծատանց կամ բարձրատիճան մար-  
դիկներուն դժբախտութեան՝ հասարակո-  
րէն ամէն մարդ գէթ դրանց վշտակից  
կ'ըլլայ: Ուստի բոլոր դրացիները Հեղինէին  
քովը վաղեցին, սկսան ամէն միջոց ի գործ  
դնել՝ խելքը վրան բերելու:

Բայց խեղճ օրիորդը միօրինակ կը մա-  
րէր եւ սաստիկ ջղաճգութեամբ կը տան-  
ջուէր: Հազիւ թէ ինք իրեն կու գար, մէյ  
մ'ալ յիշելով որ Վարդուս զինքն աղատե-  
լու համար կեանքը կորսնցնուցեր է, նորէն  
յառաջունան վիճակին մէջ կ'էլինար:

Վերջապէս կրած սաստիկ ցաւերէն զօ-  
րութիւնը կորսնցնելով, աչուրները գո-  
ցեց, եւ չորս կողմն եղողներուն տուած  
միտմարութիւնները չէր ուզեր ընդունել:  
Բայց քիչ մը ետքը հաւատքը դարձեալ  
զորացաւ, աղօթքն իրեն սրտի խաղաղու-  
թիւն շնորհեց: Աստուծոյ շնորհակալ եւ  
զաւ զինքը մահուանէ աղատելուն համար,  
եւ եռանդեամբ աղօթք ըրաւ իր մեծանձն  
բարեկամին համար՝ որն որ իր պատճա-  
ռաւ ծովուն ալեացը զոչ եղած էր:

Միտքը հաստատուն դրած էր թէ կա-  
րողսին մահուան ինք պատճառ եղած է,  
որովհետեւ շատ անգամ Օրդանսէն լած  
է որ անիկայ քաջ լողացող է. եւ որով-  
հետեւ նաւը ծովեզերէն այնչափ հեռու  
չէր, անոր համար կը մտածէր որ եթէ մի-  
նակ ըլլար, դիւրաւ կրնար լողալով աղա-  
տիլ:

Ասանկով քանի մ'որ անցաւ, եւ Հե-  
ղինէ չէր համարձակեր Վարդուսին վրայ  
խօսք ընել կամ հարցնել թէ արդեօք  
մարմինը գտնուած է:

Օր մը որ դրացի կանանցմէ մէկը խուցն՝  
իրեն ընկերութիւն կ'ընէր, նաւաբեկեալ  
ներուն վրայ խօսք բացուելով, նոյն կինն  
իրեն ըսաւ թէ Նս մէկը տեսայ, որն որ ե-  
կաւ ծովեզերէն ինկաւ, ըստ ամենայնի ան  
տեղը՝ ուր քիչ մը ետքը ալքները զձեզ  
ալ նետեցին: Ան մարդը պաշտօնակալ մըն  
էր, ու ձեռքը գօտի մը կը բռնէր: Ջա-  
նացի խելքը գլուխը բերել. բայց շուտ մը  
տեսայ որ ալ երակը չիզարներ. անոր հա-  
մար թող տուի, որ երթամ՝ եթէ կարելի  
է՝ ուրիշ դժբախտներուն օգնութիւն ը-  
նեմ: Ետքէն լեցել որ գեղին դեղալմաճա-  
ռը քններ ու տեսեր է որ պաշտօնակալը  
մեռած է. ուստի եւ մարմինը խրճիթ մը  
դնել տուեր է, որպէս զի հանկից գերեզ-  
մաննոց տարուի: Էւ որովհետեւ աս մար-  
դուն արտաքին երեւոյթը կը ցուցնէր որ  
բարձրատիճան մէկն ըլլայ, զինքն հասա-  
րակաց փոսին մէջ չեթաղեցին, այլ առան-  
ձին գերեզման մը գրին, վրան ալ մեռած  
օրը նշանակեցին, որովհետեւ անունը չէին  
գիտեր:

Թեպէտ աս կնոջ խօսած պաշտօնա-  
կալը՝ Վարդուսէն զատ մէկն ալ կրնար ը-  
լլալ. բայց նոյն պատմութիւնը լսելով՝ Հե-  
ղինէին երեւակայութիւնն այնչափ տաք-  
ցաւ, որ հաստատութեամբ միտքը դրաւ  
Էթէ անիկայ է: Նորէն քաջատուութիւնը  
կորսնցնուց, եւ դարձեալ աչուրներէն

ժամերով արտասուաց վտակներ կ'իջե-  
ցնէր:

Այնչափ լացքն ինչ օգուտ ունի, ը-  
սաւ վերջապէս՝ զինքը տունն առնող կինը,  
որն որ Մորոյ մայր կը կոչուէր: Թափած  
արցունքնից չիկրնար ան մարդը կենդանա-  
ցնել՝ որուն վրայ կ'ողբար: Ուստի ամե-  
նէն աղէկն ան է՝ որ միտմարութիւնը, եւ ողջ  
բարեկամներէն մէկուն նամակ գրէր:

Հեղինէն առանց պատասխան տալու ա-  
չուրները դէպ ի երկինք վերցուց: Գիշ մը  
ետքը հարցուց թէ կրնայ արդեօք ժողո-  
վըրդապետին հետ խօսիլ:

Ինչո՞ւ համար, պատասխանեց Մորոյ  
մայրը: Այնչափ հիւանդ չէք որ անոր օգ-  
նութեան կարօտութիւն ունենաք: Չգա-  
ցածնիդ՝ արտմութիւն մըն է, եւ ձեր հա-  
սակին մէջ գտնուողն այնպիսի բանէ չի-  
մեռնիր:

— Բայց դոնէ իր խօսակցութիւնը  
կրնայ զիս զօրացնել՝ արտմութիւնս հա՞մ  
բերութեամբ կրեմ:

— Բէ՛հ, դուք ալ կրնաք անձամբ միտ-  
մարութիւնը բաց ակէ՝ ժողովրդապետը մե-  
ռածները չիկրնար կենդանացնել:

Ասոր վրայ Հեղինէ շատ արտմեցաւ,  
որովհետեւ ժողովրդապետին հետ խօսիլ  
ուզելուն նպատակը միայն միտմարութիւն  
ընդունել չէր, հապա միանգամայն իրեն  
աղաչել որ Պր. Ռիչարտոյին թուղթ գրէ,  
որովհետեւ իր սաստիկ տկարութեան պատ-  
ճառաւ՝ չէր կրնար անձամբ գրել: Աս բանն  
կնոջն ալ ըսաւ. բայց անիկայ խիստ բար-  
կացաւ եւ այնպիսի կերպով մ'երեսը նայե-  
ցաւ, որով կը ցուցնէր թէ պէտք է որ  
իրեն հնարանգի:

Իթէ մեռած ըլլայիք, ըսաւ խօսքը  
լինցնելով, զինքը կը կանչէի որ դայ  
զձեզ թաղէ. եթէ մեռնելու մօտ ըլլայիք,  
դարձեալ կը կանչէի, որովհետեւ ձեր հո-  
գուցն կորստեան պատճառ չէի ուզեր ը-  
լլալ: Բայց որովհետեւ աս վիճակներէն մէ-  
կուն մէջ չէք գտնուիր, սպասեցէք մինչեւ  
որ դուք անձամբ կարող ըլլաք անոր տունն  
երթալ՝ հետը խօսակցել:

Հեղինէն պարապ տեղ կը ջանար իմա-  
նալ թէ ինչ պատճառի համար կինն իր  
բաղձանքին կատարման դէմ կը դնէ:  
Չկրնալով հաւանական բան մը գտնել,  
լուց եւ հանգարտեցաւ:

Գ Ղ Ո Ւ Ի Ե Ա •

Նաւաբեկութեանն ութ օր ետքը Հե-  
ղինէն բաւական զօրացած ըլլալով, անկող-  
նէն ելաւ, թիկնաթուի մը վրայ նստաւ,  
զորն որ դրացիներէն մէկը խրկած էր:  
Մաննիկն ալ ցած աթոռով մը քովը  
նստած՝ տղայական անկեղծութեամբ ու  
սիրալիք աչուրներով անոր գունատ ե-  
րեսները կը նայէր:

Օրիորդն աս աղջկան իրեն ցուցցած  
սիրոյ նշանները տեսնելով, ձեռքն անոր  
երկնցուց ու ըսաւ. Աղէկ ու սիրուն աղ-  
ջիկ մըն ես դուն:

Մաննիկ աս խօսքին վրայ՝ իրեն աւե-  
լի մօտեցաւ, եւ մեծ ուրախութիւն ցու-  
ցուց:

Քանի՞ եղբայր ու քոյր ունիս, շարու-

նակեց Հեղինէ՛ն՝ անոր մնաղերուն խոսքովը-  
ներովը խաղալով:

— Մինակ մէկ պղտիկ եղբայր ունիմ,  
տիկին:

— Ան տղան չէ՞, զորն որ շատ անդամ  
մօրդ գիրկը տեսայ:

— Մօրս՝ մայրս հոս չէ:

— Կը կարծէի որ Մորոյ տիկինը մայրդ է:

— Չէ, Մորոյ տիկինը դայեակա է:

— Բայց լեզու ելեղէս վեր՝ զինքը միշտ մայր  
կը կանչէմ: Իսկ բուն մայրս՝ ալ Գաղ-  
ղիա չէ. եւ չեմ գիտեր թէ երբ պիտի  
կարենամ զինքը տեսնել:

— Հայրդ ալ ո՞ղջ է:

— Հրամար էք, բայց երկայն ժամանակ  
կայ՝ որ զեզ տեսնելու եկած չէ:

— Իսեղճ աղջիկ. այսպիսի մատաղ հա-  
սակի մէջ ծնողացմէ բաժնուած ապրիլը  
դժուար բան է: Բայց չեմ կարծեր որ ի-  
րենց հեռուարութիւնը քեզի այնչափ վշտ  
պատճառէ, որովհետեւ դայեակդ ինձի ա-  
ղէկ կին մը կ'երեսայ: դուն ալ ի հարկէ  
զինքը շատ կը սիրես:

Աղջիկը տկարութեամբ մը գլուխը շար-  
ժեց:  
Ինձի բրած բարկը բրբեք չեմ մոռ-  
նար, շարունակեց Հեղինէ՛ն՝ աղջկան բրած  
շարժումը չտեսնելու գործնելով: Միշտ պի-  
տի յիշեմ՝ որ ինք զիս տունը բերեր ու  
խնամար է, երբ որ ամէնքը մեռած կը հա-  
մարին եղեր: Ինք որ չըլլար, ես ծովեզեր-  
քը մեռած կ'ըլլայի:

Չէ, դո՛ւքեք Մաննիկ սաստկութեամբ.  
հոն ուրիշներ ալ կային, որոնք կ'ընէին թէ  
ողջ էք. բայց Մորոյ մայրն անոնց ըսաւ որ  
ինք զձեզ հոս պիտի բերէ. եւ որովհետեւ  
ամէն մարդ իրմէ կը վախնայ, մէկը չկրցաւ  
դէմ կենալ:

— Բայց ինչո՞ւ համար զիս խնամու  
ուզեց:

— Որովհետեւ կ'ըսէր թէ դուք հա-  
րուստ մէկը կ'երեսայ, եւ կը յուսայ որ  
աղէկ վարձը կրնայ ընդունել: Եթէ հա-  
րուստ տիկին մը չըլլար, հոգս էր որ տունս  
բերէի, ըսաւ Մորոյ մայրը:

Մաննիկ աս խօսքերն այնպիսի անկեղ-  
ծութեամբ մը կը գրուցէր, որ Հեղինէն չէր  
կրնար չհաւատալ: Իսկ աղջիկը կարծելով  
որ ասոնք պատմելը խիստ աղէկ բան մ'ը-  
լլայ, զուարթ դէմքով խցէն դուրս ելաւ,  
գնաց դայեակին պատրաստած արգանակը  
բերաւ:

Երբ որ նորէն տեղը նստեցաւ, Հեղինէն  
խօսքը յառաջ տանելով, Գուն ինձի այն-  
պիսի բաներ պատմեցիր, ըսաւ, զորոնք ա-  
ւելի աղէկ կ'ընէր՝ եթէ ծածուկ պահէիր:  
Էւ որովհետեւ դայեակդ կրնայ սրբողիլ,  
եթէ իմանայ որ հետս իր վրայ կը խօսիս,  
նայէ որ ասկէ վերջը իր խօսքերը չկրկնես:

— Ալ ասկէ վերջը չեմ ըսեր: Բայց  
չեմ գիտեր թէ ինչ պատճառի համար  
Մորոյ մայրը կրնայ սրբողիլ ան խօսքերը  
քեզի պատմելու վրայ, զորոնք ինք բերնովն  
իր բարեկամներուն կը պատմէ:

Հեղինէն չկրցաւ ժպտը բռնել: Ար-  
գանակը խմելէն ետքը՝ Մաննիկին ըսաւ  
որ երթալ իրեն համար Մորոյ մօրմէն  
թուղթ ու գրիչ բերէ, որպէս զի նիւմ  
իր բարեկամներուն նամակ գրէ: